

ՄԷՃՄՈՒՅԸ ԷՆՎԵՏԻՍ

ԳԵՇԻՆՃԻ - ՍԵՆԵ (1965) ՆՈՒՄԵՐՈ - 376
 1987 - ՍԵՓԵՐ Զ ՅՈՒՆԻՍ 15 ԱԼԱՖՐԱՆԿԱՅ 27 ՅՈՒՆԻՍ

ԱՄԹԱՆԻ ՅՈՒՆԻՍ 15 ՍԱԼԸ

Թէլէղրաֆըն պիղէրէ պու հաֆ-
 թա Լաչորաճառան կէթիթիթի էն մու-
 հիմ խապեր , Սպանիա վիւքէլաթընըն
 աղիւ թէպաիւ տիր

Մարեշալ Նարվաեզ իմթիֆա ի-
 տիւպ . եէրինէ մարեշալ ՕտոնէԸրէ-
 փաի վիւքէլա ինթիթապ օլունմուշ
 տուր :

Վազաա Սպանիա կիպի եբինճի
 րաւտէտէ օլաճպիր տէվէթին վիւքէ-
 լա թէպաիլինտէ նէ էհէմմիլէթ օլա-
 պիլիր տէնիրտէ , շա տուր քի , մատ-
 տէ վիւքէլաա տէյիլ , բօլթիթիգատա
 ալը :

Հէյլէ քի , սապրէլաթըն տէսթօթ-
 լուգ խիւլաաաաթ օլան Սպանիա տէվ-
 լէթի տաիլի , միւգթէլաթը վաթթը
 հալ , սէքպէթթը տապրէսինէ տը-
 խուլ իթմէյէ մէճպուր օլուպ , պու
 թարիգտէ պիր ասթըմ իլէրի ալուրգճա
 պիր աթըմ տա կէրի կիթմէթտէ օլ-
 աուղուհտան պիր միւստէթտէն պէ-
 րիւ Սպանիա հիւքիւմէթի սէրպէս
 թիլէթլէ տէսթօթլուգ ճէնկի իլինտէ
 իաի :

Սթն այլարտապ սէրպէսթիլէթ թէ-
 րաֆտարարը զալէպէ իտիւպ , վէ սը-
 զըլըր չօղպըպ սգրաթիպը գալթըրմաթ

վէ Սպանիաք բէնտիլէրինտէն սէր-
 պէթ օլան փօրթէկիղէ թէպիւմ իթ-
 մէք Կէրէճէլէրինէ կէրիլ իաի :

Պու հալտէ կէթրիւնիւր գրալիւա ,
 ահալինին էֆթեարընա մուլալիֆէթ
 իտէմէյիպ , վիւքէլաթընը թէպաիլ իթ-
 մէյէ մէճպուր օլմուշ օլուր , վէ եէնի
 վիւքէլա , (պիր վիւքէլա նէ գատար
 օլապիլիրպէ) սէրպէսթիլէթ թէրաֆ-
 տարը օլուպ , էվլէլ պէ էվլէլ Խթա-
 քիա հիւքիւմէթիլ թանթըպ , ինթի-
 խապ տապրէսինի կէնիլէթէճէթիլ ,
 վէ ինանըմաղ ճէյ , Սէնպթօ մէճիսի
 տաիլի ինթիթապալ օլաճապը :

Պու հալաաիսիլէրի շիմտիլէք թէ-
 լէղրաֆ պիղէ պիլթիլմիլ օլուպ էյէր
 սահիհ իսէ , Լալթա բօլթիթիգատընա
 աալիլ պէսիւք թէյիլիլ օլաճաղը
 շիւպհէսիլ տիր :

Վիլէլիմ պիղէ էլլէմ օլան մպտտէ-
 յէ , Սիւսիւ Լէնկ հալա Ֆարիպտէ
 օլթպ , էիւզտէ պէշլէրին Ֆարիս պօր-
 սասընա տաիլի գապուլ օլունմասընա
 չալըմաթտա իմիլ . վէ պիր թէլէղ-
 րաֆ խապէրինէ նաղարէն , մուպա-
 րէլէ մատտէսի նիզամընըն պալը
 թէպաիլիթը իլէ , մուվաֆֆապ օլա-
 ճաղը զալէթիւլապէ մէմուլ իմիլ :

Վազաա պիր թէլէղրաֆ տաիլի ,
 էիւզտէ պէշլէրին Սիէննա վէ Ֆիւ-
 րամիֆթըթ պօրսալարընա գապուլ օ-

Իշպու Բաղնամէ հաֆթաաա իթի տէֆա , հանի սալը վէ բէնշէմպէ կիւնիլի նէքը օլունմաղ տրէ :
 Ֆիլաթը Սիլիմանէտէ Սէճմուպը Հալաաիսէ ապթմթ օլանիլ իլին սէնէվի 50 զոթընշ վէ ալթը
 այլըն 30 զոթընշ տուր : Սպանիա վիւքէլաթընա սէնէլիլ 60 վէ ալթը այլըն 55 զոթընշ քոթըր :
 Տալարալարտ , բօթա իւճթէթիլ իլլէրիլլէ օլաթապ , Սէճմուպա ապթմթ օլանիլ իլին սէնէվի 60
 վէ ալթը այլըն 55 զոթընշ վէ հալաաիսէ օլմալան իլին սէնէվի 70 վէ ալթը այլըն 40 զոթընշ տրէ :

ըռնտուղընու տախի պէյան իտէր, վէ պու տա Բարիստէ տախի գապուլ օլընաճաղընա պիր տէլայլէթ առու օլընուր :

Պու թէրաֆտա իօէ, գօնսօքտէլէր տիւլմէքտէ օլընպ, պուռնա աւլա պիր մանա վէրիլմէզ իսէ տէ, թէէսիւֆ իտէճէք հալ շուրասը տրքքի, ըէսմի սիւքիւթ հէր քէսին զիհինի շաշըրպ, հէր քէս հանկը թահ թայա պասաճաղըն պիլմէքտէ տիր :

Պէօյլէ պիր վագըթտա, ըէսմի էն քիւլիւք սէս, ղայրը ըէսմի բէք պէօյիւք շամաթալարը պասթըրըր օլտուղընտան պիլպ պու սիւքիւթէ պիր մանա վէրէմէյիպ, Գիսէրլէրի իսէ ֆէնա մանա տախի վէրիլլէր, պու հալտէ բիաշամըզըն էն զիատէ միւհ թաճ օլտուղըն շէյ, կէրէք մուպա տէլէ վէ կէրէք օն սէնէլլէրէր հագգընտա, ըէսմի պիր սէս տույմագարը, վէ պու սէս տույուլմատըգճա, բիաշանըն տախի գաֆիլ գաֆիլ էնիշ ջըգըշտան գուրթուլաճաղը եօգ աուր :

Ժուրնալտա եազըլտըղընա նաղարէն, ճիւլիւսու շիւմայուռու մէյ մէնէթ մաշրուռու հաղըթըր Շահանէնին իշ պու տէօրտիւնճիւ սէնէվիսի րուղըն մէսէտէթ մէֆրուզընտա, զաթըր հաղըթըր Շահանէ խաֆիֆճէ նամիզաճ օլտուղընը իլիւն, սիւֆէ-

րայը տիւլլէլը էճնէպիլէյի, վէ միլլէլը խամսէ ըէիսլէրինի վէ սայըր միւլթէյինանը գապուլ պույուլրամամըլար տըր :

— Սէրտարը էքրէմ Լօմէր բաշահաղըթըրի Դիօրէնշայա վասլ օլմուշար տըր :

— Մէրիգատան կէլէն խապէրլէրէ նազարէն, ճէնէրալ Ի վէ Լօնկթըրթ տախի, մուհաքէմէ օլաճագլարմըլ :

Եաշը եիրմիպէշ, վէ էյիճէ Ինկիլիզճէ պիլլըր, վէ Լսիթանէ խանէ սահիպլէրի իլէ զիատէճէ իւլթէթի օլան վէ Լըմէնի միլլէթինտէն, պէօյլէ պիր զաթ մաթթուպ օլընուր :

Պուռնա թաթիպ օլան, Սէճմուպըլ շափատիս օտասընա միւրաճատթ իտէպիլլըր :

Պէօյիւք եէնի խան, եօգարուս, գաբու իլինտէ Լօ 5 :

ԸՌՈՂՊԱՐԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ Տ. ԹԸՄՐՕ ԳԱՂԱՒԱՅԻ

ԲԺՇԿԻ

ԹԵՐԴՄԱՆԵԱՑ Ի ԳԱՂԱՒԱՅԻ

ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈՒՆԱԿ ԻԹԻՒՃԵԱՆ

ԲԺԻԿ ԱԸԿԵՐՏ ՕՍՄԱՆԵԱՆ ԱՐԲՈՒՆԻ ԲԺՇԿԵԱՆ ԴԴՐՈՑԻ

Սաթըլըր հէր քիթապճըտա, վէ պաշըլճա Կիլիկիա կազէթախանէսին տէ :

Յիւ 8 ղուրուշ :

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱԱ ԵՐԹԵՍԻ			ԲԱՋԱՐ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
	ՅՈՒՆԻՍ 12			14			15	
	Սապահ	Էճլէշ	Ալիւս	Սապահ	Էճլէշ	Ալիւս	Սապահ	Էճլէշ
Մէճիսիլէ լըրա ՂԲԶ	102 20	102 20	102 20	102 20	102 20	102 20	102 20	102 20
Միւլթաղէ լըրա 100 ղիւրուշտան	66 4	65 35	65 32	65 15	65 6	65 4	64 8	64 30
Օն սէնէլլէր թէրթիպաթ	55 10	55 10	55 10	53	53	53	53	53
Կիւնճի Չինճի Գօնսօքտէ	55 14	55 3	55 2	54 25	54 16	54 14	53 18	54 6
Իւլիւնճիլ թէրթիպ	55 14	55 3	55 2	54 25	54 16	54 14	53 18	54 6
Թէրթիպաթը րապիա	55 24	55 13	56 12	54 35	54 26	54 24	53 28	54 16